

«ԲԱՆԱՍԵՐ»

ՆՈՒՆԻՐՈՒԱԾ ԲԱՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ,

Այսօր «Բանասեր» կը թեւակոխէ իր Ը-րդ տարին:

Ու թ տարւան միջոցին մէջ «Բանասեր» երբեմն շեղելով իր դժած ծրագրէն՝ թէեւ բանասիրականէ դուրս յօդուածներ ալ տուաւ ժողովրդին, բայց մեր ընթերցողներու արդար տրտուեցներն համոզեցին մեզ կրկին դառնալ մեր հին ծրագրին, այն է՝ առաջ հայ հնախօսութեան, հայ պատմութեան, հայ աշխարհագրութեան ու հայ լեզուի վերաբերեալ յօդուածներ, անսեռ չտռնելով նաեւ այն ամէնն ինչ որ կը վերաբերի հայ բանասիրութեան:

Մենք «Բանասեր»ը հրատարակելով՝ սկզբէն ի վեր մեզի նպատակ դրած էինք հայ բանասիրութիւնը մօտէն ծանօթացնել թէ՛ մեր ազգին եւ թէ եւրոպացիներուն: Այս նպատակով ալ հրաւեր կարդացած էինք ո՛չ թէ միայն հայ բանասէրներու, այլ եւրոպացի գիտնականներու եւս, որոնց մէջէն յարգանքով կը յիշենք անուաններն հռչակաւոր Ուլպելտի, Կարրէլի, Հալէվի, Մէյէր Կոնիքսերի, Երմոնի արքայի, Գոթիոյի, Հիւբէրի եւ Մակլէրի, որոնք իրենց պատուաբեր աշխատակցութեամբ օժտեցին «Բանասեր»ի էջերը: Այսուհետեւ ալ նոյն ուղղութիւնով պիտի շարունակենք, սա տարբերութիւնով միայն՝ որ նոյն եւ նման գիտնականներու յօդուածները պիտի տպենք իրենց իսկ լեզուով, այսինքն անգլիերէն, գերմաներէն, իտալերէն, ֆրանսերէն, եւ այլն, ինչպէս կընեն եւրոպական միւս մասնագիտական հանդէսները, զ. օ. Byzantinische Zeitschrift-ը, եւ ինչպէս կընէր զոկու. Ֆրիւկի «Հայագիտութեան Հանդէս»-ը: Այսպէսով կը յուսանք հասնիլ մեր բուն նպատակին:

Եթէ մեր հայ աշխատակիցները կը փափաղին ֆրանսերէն եւ կամ եւրոպական ուրիշ լեզուով մը եւս հրատարակուած աեսնել իրենց յօդուածները, կը խնդրուի որ իրենք կառարեն թարգմանութիւնը:

Մեր բոլոր աշխատակիցները կը վարձատրուին — Գոյամաններու մասին գրել մեզ:

Խմբ. «Բանասեր»ի

«Ա.Ս.Յ. ՅԵՂԻՆ ԶԱՄԲԱՆ»

որ կը հրատարակուի Ամերիկայի «Հայրենիք» շաբաթաթերթին մէջ, ուշադրութեան արժանի է: Կը յանձնարարենք կարգաւ, Կարժէ առանձին եւս հրատարակուած տեսնել եւ տարածել ամէն խաւերու մէջ:

Խմբ. «Բանասեր»ի

Գ Ե Ղ Ո Ւ Ն Ի

Ի ՆՊԱՍՏ ԿՈՎԿԱՍԱՀԱՅ ԱՐԿԱՄԵԼԻՆԵՐՈՒ

Գիտություն իր ծանօթ ծրագրով, իրեն յատուկ գեղարուեստական և դրական բովանդակությամբ սկսած է հրատարակել, և քոփոյի լոյս կը տեսնէ Վենետիկի Միջիմարեան հարց ազարանէն կովկասայ մեծ զանգուածը փոխկոտորէն սփռից արկածեալ թրքահայր հիմա ինքն է լոցողը, ինչն է վերաւորածը, և ինքն է սովի և կրակի մատնուածը, այդ մեր հայութեան ամենէն աղնիւ զաւակներուն հիմա ձեռք կու տայ ԲԱՐՆԴՈՐՄՈՒԹԻԻՆԸ, ձեռնպահ չի մնար և Գեղունին, որ կովկասահայուն սրտին մէջ համակրանքի բաժին մ'ունի Ս. Ղազար որոյած է 1000 օրինակ Գեղունի (1906) փութացնել Թիֆլիզի ի նպաստ կովկասահայ արկածեալներու յանձնաժողովին, ընդհանուր հայութեան աշխատէն անհատ որ տառապեալներու զանձանակին մէջ համեստ գումար մը — 10 Ֆր. հետեւու կարողութիւնն ունի, ցանկալի է քո գրով այդ յոնձնաժողովին ուսկից փոխարէն իր բարեգործութեան, կը ստանայ նոր հրատարակելի Գեղունին, որուն կատարելութեան համար թերթին մի և նոյն վարչութիւնը ամէն ճիշդ ու ջանք կը թափէ եւ աւելի՛ եռանդով Գեղունին այս անգամ ևս ունի յայտարարութեանց բաժին, որուն մասնակցելու կը հրաւիրենք մեր նշանաւոր ամէն կարգի վաճառականներու Գեղունիի բաժնեգիրն է 10 Ֆրանկ:

Գեղունիի համար լուսանկարներ, յայտարարութիւններ և նամակներ յղել մեր ուղորական հասցէին:

Imprimerie Arménienne
St. LAZARE VENISE
(Italie)

1906

Մ Ո Ւ Ր Ճ

1906

ԳՐԱԿԱՆ ՀԱՍՈՐՈՎԱԿԱՆ և ՔԱՂԱՎԱԿԱՆ ԱՄՍՈՎԻՐ

(Նոր շրջան VI տարի)

Բ ա ժ ա ն ո ղ ա զ ի ն ը

Ռուսաստանի համար տարեկան 10 ր. Արտասահմանի համար 12 ր.

» կէս տարին 6 » » » 7 »

» է ամսական 1 » » » 1 ր 20

Արտասահմանի քաժանորդները կարող են գրիմել ուղղակի՝

Tiflis, Rédaction de la revue « MOURTCH »

Ձեռագիրները և նամակները պէտք է ուղղել խմբագիր Լ.Է.Լ.Ն.

Մարգարիտ անուամբ՝

digitised by A.R.A.R.®